

ԱՐԱԲԻՏ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ

Ա. Զ. Գ. Ա. Յ. Խ., Գ. Բ. Բ. Կ. Ա., Գ. Ե. Ա. Ր. Ո. Խ. Ե. Ս. Վ. Կ. Ա.

Բ. Տ. Տ. Ա. Ր. Ի.

ՅՈՒՆՈՒԱՐ 1900

Թիվ 3

ՅՈՒՆՈՒԱՐ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ

ԲԱՆԱԼՈՍՈՒԹԻՒՆ

ԱՐՏԱՍԱՆՈՒՄ Ա. Թ. Է. Խ. 1890 թ.

Աթենացիք,

Այս իրիուան բանախօսութեանս նիւթին անցնելէ առաջ, թոյլ տուէք ինձի յանուն բուլը Հայութուն ձեզի մեր կամասագիտութիւնը յայտնել ապնիւ գարմանքին համար զրդ դուք ցոյց կուտաս մեր ազգին՝ այն աշխատներուն մէջ որոնց ենթարկուած է այս պահուա, կուզամ Պոյտն ուր ականական ենայ, այն սահարաններուն որոնց մանրամասնութիւնները զիւէք սրկար ատենէ ի վեր, և աչքով հաստատնեցի պատապանութիւնը զոր ձեր հայրենակի բարեկարգ հնորհները եղայրիներուն զանոնք բարբարաներուն ձեռքէն կորգելով, իրենց տուններուն մէջ պահելով, ծառումներուն առակ փաթցներով, ու հոր նաև ահանականները ացացիք փախասականներուն, անձնց շատերուն գործ գտարա, ամենն իսկունքուն պատրապարան տու թիւ հիւանդները ձեր հիւանդանութեանքը մէջ ընդունեցար, նպաստու երեւոյթ մը կազմակերպեցիք, ձեր մատուլը մը առաջանաթեամբ կէտէ չեմ սրալիր, այս փախասականներուն ուղղեց այն խրախուսանքները որոնք աքսորը կը թիւթեցնան: Առ այժմ անկեղծ խօսքերով մայան ձեր շնորհական կայսեր կը հոգու ոգները օգներ, այն զգացումը կուտայ մարդուն (զգացումներուն ամեննէն վեհ թերեւ) թէ բարձրացն ուժեր ունի: Կը ամեննէն որ պուր այսօր, միեւնոյն ատեն:

պատապարան կը շնորհէք հազարաւոր կրետացիներուն որ ձեր երայցներն են բոյոր մեր բիններուն: Ձեր կամանելու համար ունեցած զացացնեց ու մինցիներուն համբան չամար աւելիք բան ըրիք քան ունեէ եւ բազական պատութիւն վասահ եղէք թէ մը հոգույն խորէն մննը կը գնահատենք ինչ որ կայ գերանձնութիւն եւ առ փափկան կատութիւն այս հերթնկալու վեհան մէջ զոր կը գտննեք թունատանի հողին վրայ:

Աթենացիք

Հայաստանի գեպգերը, երբ զանոնք մերձեցնենք Արեւելեան ինդրոյն այս զարուս ընթացինք մէջ ունեցած նախորդ փուլերուն, անոնց հետ կը ներկայացնեն նաև եւ առաջ զոհանաւոր յականիշի մը հանգիտութիւնը: Հոն կը տեսնենք քրիստոնեաներուն պայքարը մահմատականներուն գէմ:

Կենդեհիներն հանդէպ: Ցոյները, Խումէնները, Պանուար Ալաւները, Հայերը, տեսակ մը կարեւոր յատկութիւններ ցոյց կուտան զոր ամենցն այ ունին հասասարապէս: Այդ ժողովուրդները բնաշխարհիկ են: Բազմաթիւ զարերէ Եվկր կը բնակին ու կը ներկեն միեւնոյն հողը: Կտանակ կը հիւսեն, նաւեր կը շննեն, կենակ հունգարացմանը հարփաւոր եղող առարկաներ կը յօրինեն: աւելորդ կը ծախեն: Կ'արտադրէն եւ կը փոխանակեն նմանապէս ճարտար են երկրագործութեան, վաճառական թեան, նաև արկութեան ու պանքայրի գործերու մէջ: Ասկից զատ, մասնաւոր ձեռ մը ունին զգաւոր եւ մասաւոր: Քրիստոնէութիւնը, ուրովիսեն տառապանքն ու պարտութիւնը կը պանծացնէ, զիրնենք կը մէջ տարգիր պայմաններու մէջ զանուող մարդիկն իրաւու հասասար նկատել: Սա ներքին համոզումն ալ ունին թէ Եւրոպայի գիտական յառաջդիմութիւնը, որուն

կը գործակցին, կոչուած է տիբրապետելու այն բոլոր երկրներուն որոնց մէջ զետ իր ազգեցութեանը է մշտական:

Թուրքերուն եւ անոնց հաւատարիմ մասցող վաշխառուն ցեղերուն՝ համար, էական յատկութիւնը պատերազմի մարդիկ ըլլանին է: Կուռի եւ կած հրուսներու, պէս ապրի կ ուղեն: համոզուած են թէ պէտք է որ նինդ զարուշափ առաջ իրենց նուածուած մարդիկը մինչեւ վերջը իրենց ծառային ու զիրնք սնուցանին: Տիբրակն զաղափար մը արմատացած է իրենց զանկին տակ, այն է թէ Միքրէ լիներական դաշինքը, որ ուժը իմացականութենին գերազի կը լին կը նաև ակէ, ուսանեած է՝ էակապակ ամէն խոշչնդրութ՝ աշխարհին մէջ տարածուելու, թէ ան «միակ»: «անփոփիս» ու «յանիտենական» է, ինչպէս այն Աստուածը որ զայն տուն տուած է: Այս աւուզ արաւարանով մարդոց համար, ասրկութիւնը պէտք մըն է: առանց ասրուկի շնն կրնար ու շենիք գտնել: Իրենց անապահութով, ասրուկը անդրածիշտ առարկայ մըն է, ու միանգամայն անարդ առարկայ մը: Բարդգակին էակ մը չէ ան «ըայա» է, այսինքն «հօտ»: Եթէ երեք իր անանաւական գրքէն արաքան բարձրանայ, եթէ նկրտի անկախորին մտածելու: Կամ պարզապէս ազատ մարդուն յատուկ նշանը՝ ինքնապատպան զէնք մը՝ կրելու, պէտք է որ սպաննուի ան, իրեն արենակից եղող բոլոր չափանաներուն հետ: «առաք, ըստ այն գծինը որ Հայաստանի ջարդերուն անան գործադրութեամբ ծառային թուրքերուն: » Բարարուրու երբեմ պիտի չիրնայ համանալ թէ արինը ազգի մը մրգտութիւն է: Եթէ այն տղան որ իր հօրը մրգտուիլը կատանէ, ոչ միայն ազատ մարդ մը կը զառնայ, այլ զարերով իր նախկին տէրերուն անհատելի թշնամին, թէ որչափ արինի շեղը լայն ըլլայ, այնքան աւելի ժողովուրդը երթասարգացած ու կայտառ կը վերապանդին... Այդ սուապանները, այդ կոսորածները մնաց չափ, մերեւ մենչ աւելի կրած էք զուք եւ Դանութիւ Սլաները: — Եթէ այսեղ մէկ խօսքով կը լինեմ զանոնք միմիսայն ցուցնելու համար է որ մենք մը մորին մէջ նախկինս զատը ու ունակին զատէն շննք զատեր: Մեր երթու զզգանութենիներուն մարտիրոսութիւնն ու վերածունդը միեւնույն ծագութեան և Առնջութեանց շատ պարզ օրէնքի մը համեմատ, Յունաց սկզբնական յափափուութիւնը մեր գատին յաղագանը պիտի նպաստէ այս պարզապահութեան մէջ՝ յունեսու եղբակացութեանց վրայ տարերու չափ երթեք առաջ չէք երթար: Այս չափառութենը ձեզի առողջ հոգի մը հուսուաց եւ առնական ուրախութեանց մը որ կնու խօսքուրուն, ձեր մեսթերուն, հուսուաց յարացման կ'առաջնորդէ: Բայց զուք պատկեր ձիրքն ունիք ու ուրիշներուն եւ ձեր իսկ մասին ժպանութեամբ, զզացմանց եւ զաղափարներու համանանութենիք: Ձեր միասքը այնքան արազաշարժ է որքան ձեր մարմինը, հակամէտ էք մարդկակին մտածման բոլորութիւններուն ուսութեան մէջ յունեսու եղբակացութեանց վրայ տարերու չափ երթեք առաջ չէք երթար:

Եւ միւս կողմէ ինչ ծեմանարկ որ մենք փորձնեմ, ձեր շահերուն անպատճառ յարակից եւ օգտական պիտի ըլլայ: — Ի՞նչ կերպով թուրքերը կը մըուիի այս շարք մը արդինուս ուղարկաները գործելու, թէնչ է մեր մէջ իրը տեր հաստատած ու կարծես մոլորած այդ մարդոց հոգիանեթիւնը, ահա այն նիւթը որ որամանակը չպահէս է, իրաւ է որ Արևելիան իննույն պէս կնճռուս ինսփիր: մը կը չափին սեղմուելով: Միաքը աւելի լաւ կ'ընդգրկէ ինչ որ հաստատած առաստած իրեն կը ներկայացրուի: Պատի անհմանափակութմ ուրիշն այս բանահօսութեան մէջ իւան երկու դերակատար նկատողութեան առնելու, երկու քոյք պազերը: Ըստնաստանն ու Հայաստանը:

Ձենէ շատեր թերեւո պիտի զարմանան որ այսուն մատիկ պզզականութիւնը մը կը նշանակեմ Հայարես և Յունիութեան մըջն էւ արարուելու երկու ժողովուրգներուն մըջն էւ յատկանշական տարրերութիւններ գոյութիւն ունին:

Դուք մնէս աւելի աշխոյժ, աւելի ի իիզախէք, աւելի արագ կերպով ձեր որոշումները կուսաքան մեմնէ աւելի հակամէտ էք նորութեանց: Ձեր օրէնքներուն, ձեր սովորութեանց: Ճեր հաւասարակիներուն յարած էք այնքան միայն որքան անհրաժեշտ է ձեր ազգային միութիւնը պահպանելու համար, եւ ո՛չ այնքան որ անշարժութեան մէջ իյնաք: Անշշոշտ լաւ է, այն միջոցներն ուր ազգ մը կը կողմուիիր պուրի, պահնաջնել, նոյն ինկ մեսակ մը մնիւն անդութեամբ, որ բարեկութ, զզացմանց եւ զաղափարներու համանանութենիք տիրէ: սակայն այդ կանոններուն չափաղանց անձուկ կերպով հետեւիլը մօրացման կ'առաջնորդէ: Բայց զուք պատկեր ձիրքն ունիք ու ուրիշներուն եւ ձեր իսկ մասին ժպանութեամբ, եւ առողջ զերծ էք ծանրազանդառութենիք: Ձեր միասքը այնքան արազաշարժ է որքան ձեր մարմինը, հակամէտ էք մարդկակին մտածման բոլորութիւններուն ուսութեան մէջ՝ յունեսու եղբակացութեանց վրայ տարերու չափ երթեք առաջ չէք երթար:

Եթէ այսեղ մէկ խօսքով կը լինեմ զանոնք միմիսայն ցուցնելու համար է որ մենք մը մորին մէջ նախկինս զատը ու ունակին զատէն շննք զատեր: Մեր երթու զզգանութեանց միայնք պարզապահութեան մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ: Մովք ձեզ միասքը ճամփորդութեանց եւ ուրախութեանց մը որ կնու խօսքուրուն, ձեր մեսթերուն, հուսուաց յարացման մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ: Մովք ձեզ միասքը ճամփորդութեանց եւ ուրախութեանց մը որ կնու խօսքուրուն, ձեր մեսթերուն, հուսուաց յարացման մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ:

Եթէ այսեղ մէկ խօսքով կը լինեմ զանոնք միմիսայն ցուցնելու համար է որ մենք մը մորին մէջ նախկինս զատը ու ունակին զատէն շննք զատեր: Մեր երթու զզգանութեանց միայնք պարզապահութեան մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ:

Եթէ այսեղ մէկ խօսքով կը լինեմ զանոնք միմիսայն ցուցնելու համար է որ մենք մը մորին մէջ նախկինս զատը ու ունակին զատէն շննք զատեր: Մեր երթու զզգանութեանց միայնք պարզապահութեան մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ:

Եթէ այսեղ մէկ խօսքով կը լինեմ զանոնք միմիսայն ցուցնելու համար է որ մենք մը մորին մէջ նախկինս զատը ու ունակին զատէն շննք զատեր: Մեր երթու զզգանութեանց միայնք պարզապահութեան մէջ կ'առաջնորդէ: Արևելեկը առանց ձեզի թաղծագութիւնը պիտի ըլլայ:

նար։ Ճեզ շողդքորթթուները կ'արհամարինք,
բայց կ'ախորժիք որ ճեր արժանիքներուն
վրայ արանչանան, չեք ծածկեր ինչ որ ունիք
լաւ ու գեղեցիկ, կ'ուղեք որ ամէն մարդ զայն
տեսնէ ու անկից օպուոփի Այսավէ՛ կը ցանկաք
ձենէ դուրս տարածել ինչ որ ձեռ տուն բանէ
աւելի կը խանգամատէ թիւնը։

Մենք Հայերս, ձենէ աւելի ծանր ենք,
Կարծեմ թէ ձենէ աւելի ճիշդ կը արշամարա-
նենք, բայց դանդաղ կը տրամարանենք։ Ինչ
որ ալ ըլլայ, հեղ մը որ զորք մը որոշնք,
զան ի գլուխ կը հանենք կորովով մը ուր
մոլեզութիւն անառու եւ որ վհատիլ
չի գիտեալ։ — Սակայն յատկութիւն մը ունինք
որ ձերն ու մերն է միանգամայն, չինք մտածեր
որ պէտք է կղզիացած, անշարժ, մեր տեսա-
կին մէջ մէկնատիկ տիպարներ մնանք . յօտա-
րակամ կը ճամարդունք, ուրիշներուն երկիրը
կ'երթանք, ամէն մէկ ազգի քարոյական ա-
ռաւելութիւններէն կ'օգտուինք։ Այս կարո-
ղութիւնները մեր երկիրն փեղիքական կեր-
պաւորութիւնն ստացած ենք։ Ասոջաւոր
Ասոյու կեղորներ, կղզիի մը նման, ճիշնապատ
սարերու համակ լուսաւու ու զանգուածենք, կը
բաժիշտանայ Հայաստանը։ Կովկասին Տաւոս
տարածուողայդ ցուրտ բարձունքներուն վրայ է
որ ապրած են մեր հայրենը, Եղիսային խստու-
թիւնը, հողին խորապեսութիւնները, ճիշ-
նակոյութիւնները կերենք կը ստիպէին վարել կենաք
մը որ լոկ պայքար էր լոյնդքմ տարրերուն
եւ ընդէմ անասուններուն որոնց որսը զու-
թեամբ կը անասէին Դժնադակօրէն բայց ան-
կախ կ'ապրէին։ Ամէն մէկ ծործոր, մտավայ
ծործութիւններէն կերերով ու զահայէններով
բանտած, իր ուրոյն զինագծութիւնը կը
պահէր։ Տիպար մը ոնչ կը զարգանար՝ մա-
ճառաւոր ժեսթով, խօսքերով, երգերով։ աւա-
տականութիւններ ծած կեցին Հայաստանի խո-
ռուսներն ու կասառները։ անհայ ընական,
զիթիէ աննշնատական, պայքարները ազգին
մարմնոյն արագ յառաջդիմութիւններ կա-
տարել առունենաց Յացքթուած կողմէն կողոպուտը
կը ծառայէր յաղթականին՝ ջրանցքներ փորե-
լու, ժայռերուն մէջ ծամրաներ բանալու, նոր
ձևով երգեր կանգնենու, ծիրէ անշնոր ու
իրարու հետ միշտ հաշա մնացած ըլլային, մըր
հայրեր մէջակութիւնն դուրս պախտ չելլէին։
Այդ եղայրապատ կորուները, ակարապոյննեն
պարտութիւնն ունենալով կիրւ արգիւնք,
ազգին մէջ նորանոր ձևեւր ստեղծելու, կը
ծառայէին, Ասկից ցատ Հայաստանը մշտպար-
տուոր եղաւ, պատարգանիք մէկ Հելսիսի,
Արեւելքի եւ Հարաւեր արշա.ուններուն գէմ։
Այդ պարագաներուն մէջ, թագաւորը, որ
Վանայ չօքն մօս կը գանձէր եւ իր սիփական

կողերէն զուրս անուանական իշխանութիւն
մը միայն ունէր, հաւանական էր որ աւտափական
սեպուններն ի ժողով կը զումարէր։ զանոնք
իր շուրջը համախմբելու համար, ստիպուած էր
զանոնք համոզել, համոզելու համար՝ կը խօսէր
անոնց . այդ խոռվակաէր սեպուններուն եւ
Տիգրիսին երկանքը յառաջացող թշնամիին
մէջտողը զանուելով, պէտք ունէր զեղապատ-
շած ու խանուպատի խօսքեր գտնելու։ Պէտք
էր որ մանաւոր շաներուն գոհացուած տար եւ
ընդառնութանէր շահերուն կարեւորութիւնը պահա-
ցնէր։ Ո՛ւրան ցաւալի է որ մեր ձեռքը չեն հասա-
ծ ու յար ձանը մէկ քանին, ուր թագաւորը .
իւրաքանչիւրին խօսածն ամփոփելով, կ'ո պա-
տասիանէ բոլոր փաստերուն եւ վեմ աղա-
զակով մը այդ կենասկան հոգիներուն խորը
հայրենիքի զգապատմ կ'արթնցէր։ Կընանք
գոնէ քանացուցի զգապատմ մը կազմել այդ
վիճաբանութեանց մասին՝ խորդութեալով վա-
նաց թագաւոր Աւրայի պատմութեանը վրայ
զոր հնախօսութիւնը վերաշինեց վերջիս։
Ուրասի, իր բովանդակ թագաւորութեանը մի
ջոցին, ամէն տարի շարունակ Ասորեստանի
բանակներուն յարակմանը զիմացգրեց։ իր
խօսուածքին մոգութեամբ հովիտներուն սե-
պուններն իր շուրջը խմբուած պահեց . երբ իր
քաղաքները իրգենուեցան, եւ իր սաստուած-
ներու արձանները վշշուեցան, երբ ինքն իսկ
դուրս արձանանակ վարդին վարդին մէջ պաշարուեցան։
բարձր բրդի մը վրայ ելաւ ու իր գանչակից-
ներուն ուղղեց վերջին հրաւեր մը որուն մէջ
պատույ զգացումը պանծացուց, յեայու իր
սուրովն ինքզինքն զարկաւ։ Հիմանի ժաման-
թիւն, եւ զոր պատմութեան մէջ մէկէ աւելի
անզանիք կը վերագումնէր։ Թիվուրուէնիք ար-
շանանքն ատեն, Կարբնէ հայ դիցազնունին,
իր ամուսնոյն գունդերուն գլուխն անցած .
թաթէք հորդաներուն զէմ անձամբ կը մարտըն-
չէր . երբ մարտի մը մէջ պաշարուեցան, անձ-
նատուր ըլլայու գաղափարը մէկդի վանեց եւ
ժամանելու կասարէն անդունդը նետուեցա-
զաւակը բազուկներուն մէջ բռնած նետանորին
մանով մը մեռաւ Քարամաններուն վեր-
ջնը, — այդ հայզգի ընտանիքին որ քա-
զական պատանաներով մանմատականութիւն
ընդունած էր՝ Սսմանի տոհմին ձեռքէն արեւ-
ելքիկարաբութիւնը խիելու համար։ Մուհամմա-
թ . ի գունդերէն պաշարուած, իրը Անմետ Լա-
րինայի միջաներին զագաթէն ինքզինքը
վար նույնց : — եւ համաւոր անձնագուռութիւն
մը չէ՞ նաև Արփահու ու ամբողջ Անաստուու-
թագաւոր Հայերունը, որոնք իրնց զնքե-
րէն դաւաճանաբար գրկուած, ու մահմանական
կամ քրիստոնեայ մալու մէջ ընտրութիւն
ընելու բռնազարուած, մահուան վիճը նախ-

Ընտրեցին՝ որպէսզի պատիւք անդաբար մնայ :
— Այսպէս, գարերուն մէջէն, կը շարունակուի
մեր հայրերուն վայրենն լիրիկաստթինը :
Այս ասաբերէն կրնան հասեցնեն թէ ո՞՛քան
ըռուն եղան պատիւրազմին զեր ձորիրուն
ծողովորգանին իրարու գէմ կը մղէին Ծնոր-
չին մէկ կողմէն՝ այդ ներքին պայքարներուն
որոնց առջև միայն հասարակ իմացականու-
թիւն մը ախրութիւն կը զգա, եւ միւս կողմէ
արքային ու սեպուհներուն միջնեւ կատարուած
այն ամեկայոյց ժողովներուն, հայ ուղղաց-
կանութիւն ստացաւ զինաբանութեան ողին,
առանց որու ոչ մէկ յառաջիմութիւն չի
կրնար կատարուի :

Մեր հայրենիքները, թշպէտ ձեր ծովուն մէջ՝
տեղ եւ մերը ցամաքի մը կեղրոնք զետեղուած
ըլլան, շատ տասակէ ւներով իրարու կը նախնին;
Մեր նախանայրերը, բրենց ճարերուն մէջ մեւ
կուսացած, ժայռուուն զարբարովն իրարմէ
բաժնուած, իրենց անկախութիւնը կը պահէին
իրերե ընկերական խմբակներ, և օտար ար-
շաւանքին առջելու շաշնակցարար կը միանային,
ինչպէս որ ձեր նախանայրերն ալ իրենց կզի-
ներու ու պարապապան քարագներուն մէջ
ցեղական ներքին կեանքով մը կ'ապահէին,
իղարարասական կորիներով իրար կը բգկէտին,
և Բարբարոսին դէմ կը միանային: Դուք ալ
մենք ալ հրաբրիսային նողի մը զաւակներն
ենք: Բաղզը մեր երկու ազգերուն ինայած է
բոնապետներու կառավարութեան նպաստա-
րու եղու ընդարձակ գայսերու ձանձրոյթին
մէջ մինչաւար:

Սակայն, իբրև նշանակած չափութեան վրայ վիճելու տվյալութիւնը զոր ունեցին մեր նախայացքը, երբեք պիտի չըստէ Հայաստանի յառաջնօնութիւնը պատճառաւորեկու : Մեր ազգ է իւ յառաջդիմութիւնը գլխաւորապէս կը պարտի վաճառականութեան Արարատի բարձրադիր սահմանաբերէն մնջ գետեր կ'իջնեն, Տիգրիս, Սփրատ, Երասի, Հալիս : այդ ճամբաններու որոնցից յաճախ արշաւողը մեր երկիրը կը մտնէք, մեր հայրերը կը հրաւերէին օտարը կը իջնենք երթալուս որպէսացի իրենց թիգրէկրուն աւ ելորդը աշնակը ծախուի : Երկու սսակիկ ձմեռներու մէջտեղ, Հայաստանը կը ծաղկ ներութ կորովով մը : Կարճանակ մայց յորդառան են իւ գարուններն ու աշունները : Ըոլոր զութիւններուն վրայ ուր ձեռնը նոր է հալաւ, անհամար հօտար կենաքի ճիշը կը լսանուիք մատուանուութեանը ծաղկներու զոր բուսաբանն այլուր չի զաներ : Օր կը թագավոր կայն ջիննովը ձեռու մը որ ուրախ է գետանափոր աստիճն զուու ելլելուն՝ ուր ամողջ ձեռու փակուած մնաց : Հովը յամրօրեն կը պարագնէ ժամանեան մէջ ուստի առաջանակ

հովուել մը ձայնը կամ պարերգը գեղջկու հնինե-
րուն որոնք զնտին եղերը ճապուկ ոտքով
ուռացցիք լամերը կը ծնծնի : Մեր հայրերը ա-
սամորուն կը քայցին հովին պտուշները : Կաթ-
պահէններ ու հոսքու բուրգը : Ազգաթի հան-
դիքը ճարտար դարբնիներ կ արտադրէնին Մեր
հայրերը կարաւաններ կազմեցին : Տիկնի ու-
ղացոցցին ու անոնց վրայ լաստեր զրին :
Երենց ցուրտ երկիքին տակ անապատի ու-
ղացուն ընտելացոցցին զորութ այս նոր կլիմա-
ին պատշաճնենուու համար բնաթիւնն անոնց
դրդու երկան մագիր տուու : Ինչ որ չունին
արքիոյ ուղաբերը : Մեր հայրերը այսպէս ձո-
ւերն ի վար իջան , տաք երկիրները տանելով
ինսիխի աստվածաբարյ հարստութիւնները զարբ-
ուած զէնքեր . մուշ տակնեւ , չինութեան
այս , Հարաւի մէջ անծանօթ պտուններ ,
տոսաէտ տոննկներ , եւ բոյսեր որ հիւանդու-
թւններ կը բուժեն : Աւ իրենք ճանչցան ,
արսից Սոցին մարգրիտները , ծիւրոսի վաճա-
նացնեն ու Յօնանց նաւելքը որոնց կը հան-
պէին առեւկան բուրում մեծ պտղանաներուն
ոյըր , նաև անանգիսան բուրուն մէջ , միշտ պատ-
սաւ նախանին թեր առնելու եւ գործառածած
դատարութիւններ գուրս հանելու : Չեր հայ-
րը ծովկերուն . կը ամիրայտէին . մերինները .
ունանէի թելն ունէն որ չնդկասան կը տանի
աստուտուն : Կնճոստ ճամանակներուն մէջէն :
պահէն , նախապատմութեան մօսացող դժանի
մէջ , մեր երեխու նորածին ազգութիւնները
մանման զրազմամբ մը եւ կարողութիւն-
որով՝ կը պատրաստէին այն տեսութեանց
չաներու միավերութեան որ քանի քանի
կամ յայտնածած է անցեալին մէջ , բայց
որք այնքան ակներեւ կերպով որքան այ-

Այդ գաճառականական յարաբերութիւննեւն զոր ուրուազքեցինք եւ որոնք երրեք նշանագործուեցան, տակաւ առ տախան միացան սուսական, քափական, քաղաքական յարաբերութիւններէ:

Սղեգուանդրի աշխարհակալութեան չնորհիւ
որ Հայաստանը, մինչեւ այն ասեն Պարս-
տանին Նմանելու չափազանց հոգատար,
ուղին անդամ բնիքիրէ տարակուսեցաւ եւ-
պակաւ Արև մւտաք դարձաւ Անկից ի վեր
նական զաղագիւներու հոսանքը այլ եւս
նբագար անցաւ ու զարձաւ մեր լեռներուն
Հ: Տիրանին օրով, համաձայնութիւնը կա-
պարեալ էր. Յունաստանի աստուածները, ար-
ևները, սփիդաները, գերասանները, հիւր-
ութեաները, Սիրութեան Տիրանակիւրն եւ Սրաջան:
Մէնք, Սիրութեան Հայոց Թագաւորը մնձ
ողի մը մէջ միացան Հասոր աշխարհակալու-
եանց դէմ Յունաստան արդինքը կը քայէր

այն մտաւրական ազգեցութեան զոր Ասիոյ մէջ տարածած էր Անսնք զոր կրթած էր իր զգացմանց ու մտածմանը համեմատ, հելլենականութեան ախյահանները զարան, Ասկից զատ՝ առաջնակարգ տնօսնական պատճառներ այդ զանակիցութեան ծնունդին նախազանցին:

Հասունացիներւն քաղաքական յաջողութիւնը արաւելք ինդա որ հելլենականութիւնը շարունակէր Արևելքի մէջ ծաւալի, Յոյն ուսուցիչները շաղարփեցան հարուստ Հայերը դաստիքամիէ: Սրբաւագիք թագաւորը, իմաստաէրներով շրջապատառ, յունատիւն ինքուով սփոկլաձեռ ողբերգութիւններ կը շարադրէր: — Թաղթականները հրցան այն բարբարութողուրուներուն վրայ զոր նուանցին Սպասին, Դալլիոյ և Սկիլիոյ մէջ ներդրել բարոյական ազգեցութիւնն մը որ միշչեա, ասօր կինզանի է, բայց Արևելքի մէջ իրենք իսկ ասիպուեցան յունական քաղաքականութեան գերազանցութիւնը խոստվանիլ: — Արքէն, ազգերով որոնք բազմաթիւ ուսմանավարկան տարր, ունին եւ որոնց մէջ աշխատութեան եւ պատճառականնան սովորութիւնները զարգացած են, միապետութեան մը ներքեւ կորուսելու վախը չեն կրնար ունինալ, իրար Ուժը կարող է, յանկարծակիք բերելով, յունաձեռ այդ ներդրանակ բաժանումները զրոյ կը կազմնեն ցեղային խմբակներ, իրենց շարժումներուն զերութեանը համար շատ թիթեա կերպով իրարու միացած: Կարող է զանոնք միասին ծուլել շփոթ, արուեստական եւ միշտ կարծանել ներդրանակ բաժանումներու ձեռով: Դուք ալ, մենք ալ, մեր կլսուն վրայն անցնիք ու սեած ենք, յանկարծ ելլոյ կովկրու պէս, ու բազմաթիւ, այդ մեծահանդէս բռնասետութիւնները, անոնք մենէն ոչինչ պակսեցուցած են Ենոքանական, մինչեւ այսօր մեր ցեղին ամենէն ինը բարզաւթիւնները կը պահնէր: Ինչ ալ ըլլան մատայա պատճառակցութիւնները, մենք լրջորէն վախնայու բնաւ սելի չունինք, այն ժողովուրդներէն որոնք բանակներ ունինին, բայց զորքի են այն յատկութիւններ ուրոնք որոնցմով մենք ժամանակն ու մարդիկը կ'արհամարէննեք:

Մէնչդեռ Հռոմի լուծին ներքեւ կքած էին, մը երկու ազգերը, որովհետեւ զատումներով եւ ուղեղի կազմուածքով շատ նման էին իրարու, զրեթէ միեւնոյն ատենէն քրիստոնութիւնն ընդունեցին: — Դիլարապահէ կրօնզով է որ մէջին քարուն մէջ ոտքէն իրար գտանք եւ իրարու հետ զանակիցեցնաք: — Ս. ժողովներուն ու սինոնիներուն վրայ չէմ կրնար խօսիլ՝ առանց ձեզ, եւ ինծի, ձանձրոյթ պատճելու, կրնանք սակայն գիտել բնդանաւը կերպով մը թէ:

ցած, մեր երկու ազգերին իւրաքանչչերը յանկանչական տարրեր բերաւ հուն: Անք հայրերը աւելի շնորհ, աւելի աւանդապէզէր, արարողութեանց աւելի մեծ ճոխութիւնն մը, մէկ խօսքով՝ շատ մը պատիերները եւ արտաքին պատամանները աւելի խստութիւն, պարզութիւն եւ տեսակ մը զօրութիւն: Պատիերամարտութիւնն կամ Արքեւելքի բողոքականութիւնն որ երեւան եկաւ Խարսութեան օրով, օրթոսուուն եկեղեցւոյն մէջ հայկական յոցաքանց վազնոցու յատիանը ազգակը եղաւ: Արքէն մէկ ազգին ծայրայնութիւններով միաւին ծայրայնութիւնները կը սրագրուէին: Իրնոց դաշնակցութիւնն միանգամայն մրցում կրնար կոչուիլ, այսիցս որ երերե ամուլ չննաց, ներու ոգիներով զերար փոխարար փոխարար արար գորացնէին: մերը ձենէ փոխ Կ'առնէր նրաց տամ մը առանց որուն ծանրապանդազ պիտի մնար: ձերը՝ մերինին շփումով՝ նրբամուլութիւններն արհամարնոց ու առնական կորով մը կը չափէր:

Կրօնքի համանմանութիւնը, գրական եւ գեղարվեստական ճաշակներու համանմանութիւնը յստաջ ընթառ: Մեր եպիկոպուսները Փաքք Ասիոյ եւ Կ'Պլուսոյ յունական զպրոցներուն մէջ կրթուեցան: Աւետարանը թարգմանեցին յունարէն բնագրերու վրայն, Պատան ու Արքունու կուսականը բնագրեցին: Մեր պարութիւնն իր ձեւին մէջ յունական զգաձանանական մասնաւոնն ատով նեղեցու: Մեր երկութիւն գրականութիւնները շատ մը անսկէտներով իրարու կը նախանին: ինչ որ զանոնք կրկուսնալ կ'յատկանչներ Հերուսակի և Սրբակի պարութիւնն եւս քաղաքանին գիրնց ժողովակութիւնն ու Կարգաւորութիւնն է Մենք գիտենք մեր ճառերէն ու մեր պատճառածքներէն յապաւել ամէն ինչ որ անհրաժեշտէ: Զենք սիրեր ինչ որ շփոթ ու խնդրուած է: Դիրար տրուած վերագիրները մեղ անանդութեան ու աշխատանքի զարժի, մենք իրերը գլխաւրապահէն դրական ետսակէտէն կը նկատենք: կը յարինք այն բաներուն որ իրական եւ յստակ են: Միստիքականութիւնն որ մթին մտքերով մէջ եւ բռնագետական կառաւ գրութեանց ատակ կը զարգանայ, երբեք լուրջ ներգործութիւն մը չէ ունեցած մեր ուղեղներուն վրայ: Հայ զասականները ամենն ալ յունական զպրոցին մէջ կազմուած են, եւ անոնց զլիաւորինուն: Եղիշէի, Փարագիշի, Եղնիկի, Փաւասոսի քով կը բնանենք սա նախատիրոց յատկութիւնները: ծանրախուն վկենութիւնն մը վայելլութեամբ խառն: Պէտք ունի՞մ ըսելու որ ճշշտ այդ տպաւորութիւնն է որ կը կրենք ի առև Ակրոպոլին մարմարներուն:

Աղեքսանդրացի Փիլոնին շատ մը գործերը , Անտիքացի Ս. Իդանատիսի Թուղթերն ու Եւստիսի Քրոնիկնը . որոնց յունաբէն բնակիրը Կորուտած է հայրէն առաջանաւթեանը շնորհէ անջուռմէ փրկուած էն : Տարկայու չկայ որ մէր մանցերը և մեր գեր չխուզար կուած աւերակները ուրիշ շատ անակնկաններ կը պահեն մէջ :

Այդ թարգմանութիւններէն զատ, որոնց անգամ աշխատեցաւ մէջին զարու ամրող ընթացքին մէջ , միր բարձր կերպը կը քարելը նկարչու թեան եւ ճարտարապետութեան արտեսաններով : Բիւզանդական որմաննկարներ մեր եկեղեցայն պատորը զարգարեցին , յունական մեղիկներ անոնց մէջ սաղմոսերգուեցան . ու շինուած , աւելի թաւ : զոր մեր քահանաները շարարած էին , Գորոյ մէջ որովեցան : Այսպէս՝ կանուեին՝ Հայերը զնահասեցին բիւզանդական զմէթթէն ամրապնդութիւնը , բայց զայն շընունեցան իրեն զիլաւուր զարք : Ֆիրենց ճարտարապետութիւնը պահէց իր անկախութիւնը որ իրեն իրեւ յատկանչական մոթիք ունէր սրածայր տանիքով բորոյրի կամ քառակուսի աշտարակ մը : Այդ անկիւնասոր սրամար կասարը , որ Արարատին գագաթը կը խորապետապատկերէ , կը Կրկնուի մէր վարպատականներուն սև մետաքսէ վեղարին ու մեր քահանաներուն թաղեայ փակեղին մէջ է: Պոլոյ Ս. Առաքելոց եկեղեցին , թերեւ հայազգի կայսրի մը խնամքով , այդ կոնածեւ տանիքուն ունի : Հայերը իրենց լուսերուն մէջ գարժուած էին քարի հաւատածներ փոխարքել եւ թերզեր կանգնել : Ճամար ճարտարապետներ եւ որմաններ բանուուրեաններ Հայաստանէն : Գ. Պոլիս եկան : Եթէ յաճան իրենց չեն յառակապին վարողը , հաւատական կը թուի որ ամենասեն բաժին մը ունեցած են չէնքուուն կատացան եւ անոնց ներքին զարգարան մէջ : Դիենքն որ ճարտար էին պատուած վրայ քառակապելու այն արապետներու դիմուուր կարու ու անկարգութիւն են միանգամայն եւ որոնց արուեստը նայն իսկ իրենց գրացի Պարսկաստանէն սորված էին :

Միացած այս արուեստապատկան զայնութիւններով , կրօնական յցացամիմերով եւ վաղընթաց աղուարական շահերով , մեր երկու աղզերը ա'ւ աւելի մերտիւ զաշնակիցնեան երես մազէկական եւ յտոյ մանմատական տիբապետութեան սպառանալիքին տակ , Հայը բովանակ քրիստոնէութեան պատուարը եղաւ : Մեր երկիրը պատերազմի գայա զարքացին կոխուածացաւ , ձիւներուն մէջն վերականգնուարը , անմասայց բարան , քարարաններուն մատերը , անմասայց բարձրութիւններու գրայ

երեւցաւ , կորովի ծաղկափթութիւն՝ ժայռուում մէջ արմատացած : Անմէն տարի անհաւասար պատերազմը կը վերակմէր : Ենա մը գիւղացիներ , հարուստ ոստանիկներ եւ իշխաններ իշխուագիւն զաղթեցին : Իրենց ջարգուած եղացրիւներուն վեժքը լուծելու համար , Ուռ նաստանը իրենց հայունիք ըրբն : Ա'ւ այնու հետեւ մեր երկու ազգերը իրարմէց զանազանուեցան : Կ. Պոլիս ունեցաւ հայազգի պահապունդ մը , զօրապետներ , նախարարներ , եւ կայսրեր :

(Չարունակելի)

ՏԻԴՐԱՆ ԵՐԿԱԹ

ԵՐԿԱԹ

Ա.

Դու լա՛ց ես եղել . այդ ինձ մատում են Քո խոնաւափալ աչերը ու ըլուուր :

Դու լա՛ց ես եղել , այդ ինձ պատում են Արցունքից հանգած քո այսերը հուր :

Դու լա՛ց ես եղել . ա՛խ արզեօք կը բակէն Զարթնել է անցած օրերից սիրուն Անզարձ կորուսափիդ յուշը ցաւագին եւ պատճառ զարձել քո արցունքիւն :

Բ .

Լուս մենութեան մէջ ծովի պէտ հանդարտ երբ սիրուս ծփում յուշերում անվերջ , Դէպ հեռուն յառած աչերըս անթարթ մէզ եմ ըսպասում լուս մենութեան մէջ :

Լուս մենութեան մէջ , շուշա՞ն նազելիս , Ուզում եմ սեղմել քեզ կը բժիշկս անվերջ , Քո առաջ բանալ գաղտնալի նոդի , Սըրսիս խորքերը՝ լուս մենութեան մէջ :

Գ .

Ծո՛վ ու մըրըըրիկ սըրսիս հարազափ Զոյք ընկերներն են արար-աշխարհում .

Ա'խ ես սիրել եմ նոյսա երգն ազատ Ու խորհըրգաւոր լացը գիշերում :

Իսկ երբոր՝ մենիմիմ , ես պիտի շուզեմ Ո՛չ տիգուր կոշնակ , ոչ խումբ երգն ազատ թող մութ ալիքներն իմ մահը գումեն

Ու մըրըըրիկներն ինձ սուլեն հանգիստ :

Գրել

ԱՐԱՄ ԶԱՐԸ

